

## ՏԱՄԱՄԵԱՅ ՏԱՐԵԼԻՑ ՎԱԶԳԵՆ Ա. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Ներկայ տարույս Օգոստոս 18ին կը լրանայ Երջանկայիշատակ Վազգէն Ա. Հայրապետի վախճանման տասնամետայ տարելիցը: Ըստներորդ դարու նրկրորդ կեսին Հայ Եկեղեցին վերջին հարիրամետակներու ընթացքին առաջին անգամն ըլլալով փայլնցաւ բացառիկ յառաջդիմութեամբ, շնորհի Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր անձին հմայրովն ու նուիրումով, իմաստութեամբն ու բարեմոյն նկարագրով, իր գահակալութեան 39 տարիներու նրկայնքին (1955-1994), ղեկավարեց այդ հաստատութիւնը, զայն առաջնորդնով դէպի խաղաղ, նրջանիկ ու շինարար հորիզոններ:

Համալսարանական կրթութեամբ օժտուած, ուսուցական փորձառու թեամբ զինուած, հայրապետական օժմամբ Լուսաւորչի Գահ բարձրացած, Վազգէն Հայրապետ, ինչպէս ինք սովոր էր ըսն. նդա «հայ Եկեղեցւոյ առաջին սպասաւորը» ու այդ ուղիով նդա նաև մեծագործ, շինարար նու արդինաշատ Հայրապետը, որ աննախընթաց քայլեր առնելով, մօտեցուց իր գրունալ հօտը Ս. Էջմիածնին, ինք անձամբ մօտենալով իր հօտին, նու պատուով ու փառուց ներկայացուց Հայ Եկեղեցին օտար աշխարհին:

Դիւանագէտի իր թաքրուն առաքինութիւնը զինք դարձուց օրուան մարդը, ու ան կրցաւ դժուարին ժամանակներու մէջ ամէն ձեռնարկ յաջողդնել յաչս Խորիդային իշխանութեանց ու Հայրենի պնտութեան: Իրեն նկատմամբ պնտական անձերուն ցոյց տուած պատկառանքն ու յարգանքը բնական նրենոյթենք նդան, որովհետեւ Վազգէն Ա, գիտէր լսելու նու խօսելու ժամանակն ու կերպը, զգայուն էր կացութեանց նկատմամբ, նու խնդրելու ու ստանալու, նու նրենք շմերժուելու հաւասարակշուութիւնը ուներ, լաւատեսութեամբ, համբերութեամբ, յոյսով, հաւատքով, նուանդով, ու Հայ Եկեղեցւոյ հանդէպ իր տածած անկենդ սիրով:

«զԱստուած փնտռելու իր ճանապարհին վրայ Մայր Աթոռ Ս. Էջմիածնինը գտներ էր» ինչպէս ինք ըսներ էր մի քանի առիթեներով: Յանուն Ս. Էջմիածնի նու Հայոց Ընդհանրական Հայրապետութեան ու անոր հնդինակութեան, Վազգէն Ա, նդա նու կառուցող, նու այցելող Հայրապետը: Վանական համալիրը բոլորովին պայծառակերպունցաւ, շնորհի իր մտաւորականի նու արունեստագէտի առաքինութեանց: Բարերարներ անպակաս նդան, տեսնելով իրական դիտապնտը Հայոց որ իր զգուշաւոր իմաստութեամբ կը յառաջդիմեր, քայլ առ քայլ, թէ՛ հոգնոր նու թէ՛ շինարար իր ծրագիրներուն մէջ, միշտ արձանագրենով մնայուն յաջողութիւն:

Վանքնը վերանորոգունցան ու Վեհարանը վերածնաւ, ու անվարան կարելի է իր կատարած ամէն գործ «աննախընթաց» նկատել, նրբ ականատես կ'ըլլայինք իր արտասահմանեան հովուապետական այցելութիւններուն, նու կամ նրբ մենք կ'այցելեինք Մայր Աթոռ նու հայրենիք: Ատլանտեանի նու Խաղաղականի ափերը հասնող առաջին Հայրապետը նդա Վազգէն Ա., մի քանի սնրունդներու խկական Հայրապետը, զոր քախտը ունեցան անձամբ տեսնելու նու աջը համբուրելու: Օտար Եկեղեցական պետեւ ի՞ր օրով միայն սկսան ժամանել Մայր Աթոռ, որոնց ինք

անձամբ այցելեր էր արտասահմաննան իր ուղևորութեանց ընթացքին: Վանական ներքին կենանքն ու հոգենոր ծնմարանի արձանագրած յաջողութիւնը նոյնպէս նդան բացառիկ: Իր ծնոնադրած 65 նպիսկոպոսները հայ Եկեղեցւոյ վնրջին շրջանի պատմութիւնը վնրակերտեցին. թեմներ աւելցնելով ու հայ Եկեղեցին ուժացնելով:

Միամօր որդին բարեպաշտ ծնողաց. Վազգէն Ա. Հայրապետ ազնուական հոգնոր պնտ մը նդաւ, բարեկիրթ, ժամադէմ, յարգալից ու միշտ գնահատող, այլ նաև խիստ իր սկզբունքներուն նկատմամբ: Յուսախաբութիւններ ունեցաւ անշուշտ, յատկապէս Անթիլիասի Տաճան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տագնապին պատճառով որ ծայր տուաւ իր զահակալութենէն միայն մի քանի ամիսներ նոտք, որ խորացաւ հետզհետու ու չլուծունցաւ նրբեր. հակառակ իր տարիններու իմաստուն նու համբերատար հետապնդուներուն: Տաճան Կիլիկիոյ Գարեգին Բ Կաթողիկոսի օրով, Վազգէն Հայրապետ յուսալից որոշ նշաններ ուզնց տեսնել. նու սակայն անոնք նու խարուսիկ նդան, մանաւանդ նրբ Հայաստաննայց Եկեղեցւոյ կանոնագրութիւնը խմբագրելու կարենոր նու սպառիչ աշխատանքին մէջ Անթիլիաս չուզնց մաս կազմել. անհրաժեշտ նու օգտակար իսկ չնկատնելով անոր պատրաստութիւնը:

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ենթարկուած Մայր Աթոռի պատմական թեմները չվնրադարձունցան, ոչ իսկ անուանական կերպով: Իր կենանքի վնրջադրույին. Վազգէն Հայրապետ, Հայաստանի մեծ նրկրաշարժին պատճառած իր ցափն մէջ, Լեռնային Ղարաբաղի պատագրութեան պայյարին համար նահատակուած հայ մարտիկներու իր տուայտանքին մէջ, նու միս կողմէ Հայաստանի Հանրապետութեան հոչակման ու անոր հետեւանքով կատարուելիք հսկայ աշխատանքի բնուան տակ, ու ծնուվ մըն ալ Կիլիկիոյ Կաթողիկոսին Մայր Աթոռի նկատմամբ ցոյց տուած գործակցութեան մէջ, մոռնալ ուզնց անցնալի այդ տագնապը, ու առանց ժողովական որոշման. ինքինք հաշտեցնելով կացութեան հետ, փակնց իր աշքերը:

Վազգէն Ա. յուսախաբութիւններ ունեցաւ նաև Երուսաղէմի պատրիարքութեան գործառնութեանց նու ներքին կոիններու ատիքներով. կատարելով իր լաւագոյնը որպէս գլուխը Հայ Եկեղեցւոյ, հոն նու իր ծայնը նու սաստր հասցնելով ու փրկելով հայերէն ծեռագիրները որոնք 1967ին վաճառքի պիտի հանուելին Լռտունի մէջ:

Վազգէն Հայրապետի գերեզմանը կը կնքներ անվարան գրելով սա տողները: Յուսահատիլ չգիտցող նու բարին կամնցող ու կատարող Հայրապետը նդաւ ան հանդիսանալով հայոց պատմութեան վնրջին շրջանի ամենէն կարկառուն դէմքը, որ իր քազմարդին նու անմնացորդ կենանքը կնքնց տասը տարիններ առաջ, խճի մտօր կատարելագործնելով ամէն ինչ որ իր համոզումովն ու դատողութեամբ պէտք էին կատարուիլ:

ԴՈԿՏ. ՀԱՅՐ ԶԱԿԵՆ ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ